



Ա Մ Յ Ա Գ Ւ Բ

ՕԴԱՏՈՒՄ 31 ·
1870 ·

Ա. Զ. Գ. Ա. Յ. Ի. Ե. Բ. Ա. Ն. Ա. Ս. Ա. Ի. Բ. Ա. Կ. Ա. Ն. Ե. Ի. Գ. Բ. Ա. Գ. Ի. Տ. Ա. Կ. Ա. Ն.

ԿՐՈՒԱԿՐԱՎ

ՊԱՏԱՍԽԱՆԻՔ ԵՒ ԼՈՒԺՈՒՄՆ ԽԵԲՔՈՒԹԵԱՆՑ ՀՄՐԱՎԱՆ ՏԱ ՎԵՐԱԹԵԱՆՑ
ԿԱԾՈՒՂԴԻ ԵՒ ԷԶՄԱՆԱՎԱՆ ԴԱՏԱՆՈՒԹԵԱՆՑ (*)

Արևելացներ Աբրամիառեւ-
լին իւր գործոյն (այն գիրքը Կեղևակե-
րութ) պատճառը բաելով:

“ Իրաց այս վիճակին մեջ թէ մեր պաշտօնին և թէ մեր համոզման մասնակից չեղող բարեկամներն ուս ուրիշ Բնչ աւելի կրնայինք պարտական ըլլալ բայց եթէ ապացոց մը, որ արդի Վջմիածնական և կաթուղիկէ Հռովդ մէական եկեղեցւոյն հաւատոքն իրար մէ հիմունքն առբներ, այսինքն իրարու-

Հակառակ են, և ոչ ոք լրաց մի և նոյն
առանձին երեսը բնուած մերաբերի ու :

Ղեր այս շրանին այն Հայոց ազգը
շատ սիրով պիտի ընդունի, և իրեն
համար շատ ընտիր է, որ նոյն ինքն
հռովման ականք տարբերեն զինքը, և
քաջապէս ճանշան թէ Հայոց եկեղ
ղեցին հիմնալին տարբեր է Հռովմիւ
նէն : Եւ ասոր մէկ ապացոյցը զուր-
ցել աւելորդ չմք համարիր այս
տեղ : Վերջին առեններս հօգեցցա
կաթողիկոսն Հայոց Աերակս Ե. Խոս-

(*) Հարունակութիւն, ուեւ թիւ (6) -

քի մէջ երբ հարցուած է թէ, ինչու հաղորդութեան խորհրդայն մէջ բաժակն անապակ առնելով կը տարրերին այսօնափ ազգերէն, կը պատասխանէ որ, եթէ երբէք ուրիշ պատճառմալ ըլլաց, անսնցմէ տարրերելու համար մեր եկեղեցին պէտք է պահէ այս տարրերութիւնը. համոզմամբ գիտնալով Հայոց Եկեղեցւոյն անփոփոխ և հին ընթացիւք ընթանալը, և միւս Եկեղեցեաց մանաւանդ Հռովմայ եկեղեցւոյն շատ ու զրեթէ միշտ փոփախականութիւնը:

Սյու այս անփափխ ընթացքն Հայոց Եկեղեցւոյն, (որմէ զբւրի են ուրիշ Եկեղեցիներ թէ և ոչ միազիս, այլ ոմն աւելի, և ոմն նստաղ), զինքը ազատ կացուցին շատ մը նորամուտ օրէնքներէ. և մանաւանդ Հռովմայ այս տարուան ունեցած Վատիկանի անու անեալտիեղերական ժողովս որոշումէն, անսխալուն աղմագէն կ'ըսեմ, որմէ ըստ ամենայնի ազատ է Հայոց Եկեղեցին, այն աղմագէն, որ նոյն ինքն ընդունող եկեղեցին ալ փեռեկեց և հեռացոց իրմէ մէկ մասը:

“Այս ձեռնարկութեամբ յայտնի վասնդի մէջ ենք շատերուն անհաճոյ ըլլալու, բայց իրաւամբք և ոչ մէկու. վասն զի չենք կարծեր որ մէկը կարող ըլլաց վասնալու պատճառ ունենալ երբոր մէկ կողմանէ տեսնէ թէ մինակ այն կ'ըսենք. ինչ որ կամուղինէ վարդապետութեան մէջ ետակէ բովանդակուած է, և մէկալ կողմանէ մը տածէ որ Վատուծոյ Ճամբայները թէ որ իրօք ասկէց ընդարձակ կը սեպէ, չկրնար Հռովմէական Եկեղեցին իր վարդապետութեամբը մաս մը նեղ ցնել: Համազուած ենք թէ որչափ անկեղծ ըլլամբ և սեթեւեթելով Վատուծոյ խօսքը մարդկան առջեւ չնեն գենք (Բ. Կորնթ. Դ. 2), այնուի-

տեկի օդառկար ծառայութիւն ըրած կը լլանք թէ ճշմարտութեան և թէսի բայ. Աթէ օրաերենիս զմեզ չմարեկ՝ ամեն մէկ քայլերնուուս կ'ու զենքնք յիշել որ աս երկուքին օրէնքներն անհաշտելի չնեն:

Այս ձեռնարկութեամբ ոչ եթէ անհաճոյ չը շատերու, նա մանաւանդ հաճոյ իսկ եք Հայերուն, որ գիտեն թէ մեր Եկեղեցին ինչ է, Հռովմինը ինչ, և ոչ ոչ եթէ նոր պիտի մասնենք թէ ինչ որ հռովմէական վարդապետութիւնը կը բովանդակէ զայն կ'ըսեք, (ինչպէս որ Կամբուղիները կը հասկնայն Հռովմայ եկեղեցին, այսպէս ալ կամբուղինէ վարդապետութիւնի ըսելով Հռովմայ վարդապետութիւնը կը հասկնայ վերապատուելին, և իւր խորհրդակիցները,) այլ արդէն քաջապէս գիտենք թէ Հռովմայ զբքերէն դուրս բան մը չունիք ձեր սրախն և խորհրդոց ողը մէջ, և անոնցմով ալ պաշարուած ըլլալով ի մանկութենէ, թերեւս ձեր սրտին մէջ այսուհետեւ ալ չագիքիտւն Եկեղեցւոյ վարդապետութիւնը, որ Վատուծաներէն հետղինտէ Եկեղեց, ցական յաջորդութեամբ շնորհուած է ամեն քրիստոնեայ աղդերու: Կը մասնենք ալ որ Վատուծոյ Ճամբայները որչափ որ լայն կամ նեղ ալ են, մարդին չեն կրնար զայն առելի լայն ցնել կամ նեղնել, սակայն ի վերոց այսր ամենայնի կը տեսնենք որ Հռովմայի մէջ ալ իւր կամքն ուզէ, Վատուծոյ Ճամբայն եթէ նեղէ Կը լայն ցնէ, և եթէ լայն է, կը նեղնէ: Եւ ոչ միայն այսօնափ, այլ Վատուծոյ Ճամբայներէն ալ դուրս մինչեւ անգամ Ճամբայներ կը սովորեցնէ: Որովհետեւ խօսքը սեթեւեթել և նենգելը օդառկար ծառայութիւն չէ, ուստի

Համարձակ պիտի լրենք , որ ձեր սկզբ առ առ ձեզի կը խարէ , վասն զի Հայաստանեաց Եշկեղեցւոյ օրէնքները անհաջող են ըստ ամենայնի Հռավիմայ Եկեղեցւոյ շատ օրէնքներուն : Այսուհետեւ ալ մի երազէք որ Հայոց Եկեղեցին երբէք զիջումը ընէ , և չը առվմայեցւոց Եկեղեցւոյ օրէնքներն ալ Հայաստանեաց Եշկեղեցւոյ օրինաց անհաջող էլլի չըլլան : Ենցան այն օրերը , որ հոյ հո ովմէականները Պատի շնորհելիք ծիրանիներուն խաբու ելլվ , Հայ ժողովրդեան միամիտ անհաները կը խարէին իրենց վարմը օրսարլու :

“Երկու կողման տարբերութիւնն զգալի ընելու համար ամենէն բնական ճամբան համեմատութեան ճամբան էր : Այս համեմատութիւնները ինչպէս իրաւացի ե , երկու կողման ալ միայն Հաներական գրուածներուն վրայ պէտք էին ըլլալ . և սրճնք են Եշմիածնական Եշկեղեցւոյ ամենէն վաւեր և հանդիսական գրուածքները՝ սրնցմէ հիմա իրենք կը սորվին , իրենց հարգը սորված են , և իրենց սրդիքը պիտօք սորվին . բայց եթէ

Եշտածնական Եպիշտայ Քընադեականները” :

Այս տարբերութիւն մը համեմատութեամբ զգալի կըլլայ , և համեմատութիւն մը երկու կողման ալ վաւերական պարագայներէն առնելու է , և ամեն պարագայներէն որ համեմատութեան արդիւնքն իրաւացի ըլլայ : Եւ Հայոց Եկեղեցւոյ ամենէն հանդիսական գրուածները , սրնցմէ իրենք սորված են , կը սորվին և կը սորվեցնեն , ոչ եթէ առձեռն և մանկանց համար համառօքեալ մանըր սւսմունքներն են , այլ իրենց նախ-

նեաց Սուրբ և ընափր Հայրապետաց գրքերն ու ընդհանրական Թղթերն են : Հայոց նախնի Հայրապետներն այնպէս քրտնած են և ջանացած , որ այսօրուան հառվմէականացդ նենդաւոր գրութեանց պատասխաննելու ամենեւին աշխատաւթիւն չեն թողուցած : Գրիգոր Տաթեւացի սուրբ վարդատետի տակերտին բաւական է միայնակ Հռովմայ նենդաւոր վարդապետաց ուսմանց նենդաւոր թեամբ արտաքայ Եկեղեցւոյ բանեցուցած ճամբաներն ու հնարքները խայտառակելով անսանց լւազւնալ պապանձեցուցանել ինչն Վերապատուելի , չեք տեսներ այս խոշոր գրուածքները , որ Եշկեղեցւոյ դաւանութեանցը վրայ կը ճառակն . և Հայոց Եշկեղեցւոյ ընդունած վարդապետութենէն են , ինչու չեք տեսներ միւս հայրապետաց ալ ճառերը , որմնի Հայաստանեաց Եկեղեցւոյ դաւանութիւնները կը պարունակնեն : Ինչն չեք տեսներ Շնորհալիք ընդհանրականը , Մանդականիի ճառերը և կերթայք հիմնական սորբերութիւն հանելու մանր ուսմունքներէն , և որմնի տղայոց համար յօրինուած ըլլալով չեն կրնար ամեն պարագայի վրայ բատ ամենայնի խօսած ըլլալ : Այս մասին ձեր գործըն զձեղ ամօթալ պիտի ձգէ , որ մեծ չենքի մը պղտիկ հիմնուք մը կը մասածէք դուրսէն երեւցած , չը իստնալով որ անոր ներսը խոր հիմնուք ունի . և ինչպէս կարելի է որ փոքր հիման վրայ մեծ չենք դրուի , և շափէն աւելի ժամանակ անոր հաստատութիւնն ընդերկարի :

Կը հրաւիրենք զձեղ Վերապատուելի , կարդալ Հայաստանեաց Եշկեղեցւոյ մատենագրութիւնները , սրնցմէ մէկ մասը Պտումական , և մեծագոյն մասը Եկեղեցական են . և բա-

ցարայու տեղեկութիւններ կրնան տալ
ձեղ Հայաստանն աց Ակեղեցւոց դու-
ւանութեանցը վրայ :

և Վասնեք (քրիստոնէականները) ա-
հաւասիկ իրենց ժամանակի կոր-
կաւը :

Այս ըստելով 1667 թուականէն
մինչեւ 1858 թուականնը տպուած
մաներ ուստանակները կը թուէ, իրենց
ժամանակները, ուր տպուիլ, և ո-
մանց ալ ազգային Պատրիարքարան-
ներէ վաւերացած ըլլուզ գնելով մի-
այն : Կըսէ ամենէն վերջը :

և Վհաւասիկ Խջմիածնական Հա-
յոց Ակեղեցւոց գլխաւորաբար 50-60
տարուան միջոցի քրիստոնէականնե-
րը : Պորտնեք կրյանիք ձեռք բերելո :

1667 էն մինչեւ 1858 եղած քրիս-
տոնէականները 50-60 տարուան քը-
րիստոնէական չեն ըլլար . ձեր գիտ-
ցած քրիստոնէականներն ունին հե-
տեւեալ թուականները . 1667 . 1737 .
1769 . . . 1811 . և ինչեն կըսաց որ
տասնեք 50 կամ 60 տարուան միջոցի քը-
րիստոնէականներ սեպէք :

և Ասդարձեան համար առ ձեռն
քրիստոնէականներ հոգալու տովորու-
թիւնը Խջմիածնական եկեղեցին կո-
թուղիկէ Հռովմեական եկեղեցին առաւ : թէ որ 1667 ին արեւմաւոք
փաքք հայ գաղթականութեան մը հա-
մար Վմոգելստամ՝ տպուած քրիստո-
նէականնը մէկդի հանենիք, առաջին
անգամ 1737 ին եղաւ, որ ասանէ քը-
րիստոնէական մը ժողովրդեան հա-
մար երեւցաւ քրիստոնէական ուստանելլ ա-
նուամբ, ինչպէս որ հեղինակն յա-
ռաջաբանին մէջ ակնարկած է, և մին-
չեւ ցայսօր կը տեւէ ասըստ ինքեան
փրկաւէ ոսվորութիւնը :

Ի՞նչ միայնութեամբ կ'լսեք որ Հա-

յաստանեացյա եկեղեցին այս սովորու-
թիւնն Հռովմայ եկեղեցին առած
ըլլայ . և ի՞նչ իրաւամբ 1667 Վմոգե-
լստամ՝ տպուած քրիստոնէականնը մէկ-
դի պիտի զնէք, մէթէ անկէց յառաջ
ալ համառատ քրիստոնէականներ չեն
յիշուիր ձեռագիր, որ Հայաստանի
որդւոց բնակութեան տեղերը հայ
տառերու գեռ հաստատուած ըլլա-
լովին առանց տպագրութեան մասցին
Եւ եթէ 1737 ին տպուած քրիստո-
նէականնին հեղինակն յառաջաբանին
մէջ կ'ակնարկէ, անկէ առաջ 1667 ին
Վմոգելստամ՝ տպուածն մէր պիտի
տանիս . 1712 թում Պօլիս տպուած
ջուղայեցի Յովհաննէս վարդապետի
քրիստոնէականնը եւս կայ, որոց ոչ
թիւը և ոչ անունը կը յիշէք :

և Ինչպէս քրիստոնէականներ գը-
րելու և գործածելու սովորութիւնը
նմանողութեամբ՝ Խջմիածնական ե-
կեղեցւոց անցած է, ասանկ ալ անսնց
նիւթիւն ըստ մէծի մասին ան հայերէն
վարդապետական գրոց մթերքէն առ-
նուած է, որոնք գրեթէ 200 տարուը-
նէ հետէ կամուղիկէ Հռովմեական
եկեղեցւոց հովանուցն տակ մնած ու-
ղարգացած են : Եսիկա գեղեցիկ ծա-
ռայութիւն մըն էր զրոն որ Գրութ
Վրաքելութիւնը Հայ ազգին մէջ ը-
րաւ :

Քրդէն ըստնեք որ յիշածներէ ու
ւելի հին թուականաւ ձեռագիր
քրիստոնէականներ ալ կան, և ձեր
գիտցածին պէս Հռովմէն անցած չէ
Հայոց ազգին առ ձեռն քրիստոնէ-
ականներու սովորութիւնը : Վյագէս
ալ անսնց նիւթը մէնք չենք գիտեր
ողը Հռովմեական վարդապետու-
թիւններէն մնած է Հայոց մէջ : Ին-
չու չէք ըստն 200 տարիէ ՚ի վեր Հռ-
ովմայ Ակեղեցւոցն հովանուցն տակ
մնած այդ վարդապետական գրոց մը.

թերքին առնելուած նիւթը ո՞րնէ : Հայաստանեայց Ակեղեցին իւր դաւանութիւններէն ո՞րը չեր գիտեր մինչ չեւ այն տանեն , երբ իւր միամիտ մէկ մասը ընկղմեցաւ Հռովմաց ժողովը . գեան մէջ : Արև վարդապետութիւններ , որ Հռովմաց վարդապետները գիտնալէն գարերով յառաջ Հայոց վարդապետութեան մէջ կար : Ինչպէս է Ա . Կրտուածածնի անարատ յղութիւնը , զար ՚ի հնուց գիտէ Հայոց Ակեղեցին . մինչդեռ Հռովմաց Ակեղեցին դեռ նոր կը ճանաչէ : Այս տեղինչպէս կը գտնէր Հայոց եկեղեցին , Հռովմի օսրովեցուցան , թէ անկէ սորված : Կը յիշէք արդեօք թէ Ատին եկեղեցւոյ մէջ տակաւինքանի դար է որ Կրտուածածնի Աերափակաման տօնը կը կատարուի , մինչդեռ Հայաստանեայց Ակեղեցին ՚ի սկզբանէ և այսր կը տօնէ , և Հռովմալ անորմէ թերեւս դաս առած :

Դուք դարձեալ Վերապատուելի , երկրորեցէք ձեր խօսքը սրարծենալով թէ Հայոց եկեղեցին քրիստոնէական նիւթերը նախնազութեամբ կ'առնու Հռովմէական քրիստոնէականներէն :

Ու շադրութիւննիդ ամփափելով մտածեցէք անգամ մը վերապատուելի , որ Հռովմէական եկեղեցւոյ առածածաբանութիւնները և քրիստոնէականները հետզհետէ կը սրբագրուին և յաւելուած կ'ընդունին եւ կը յասպաւուին : Ի՞նչ պարծանանօք պիտի ըսէք որ Հռովմէական վարդապետութիւնը չափուածութիւններ , որն որ իրենց համազմանն համաձայն չեն : Աթէ այս պէս է ուրկէ պիտի հետեւցնէք թէ գրաւոր առաքելութիւնը գեղեցիկ ծառայութիւն մ' եր ըրաւ . քանի որ Հայերն իրենց գիտցածը միայն սորվեցան և կը սորվին դարձեալ :

արդէն գիտէք , և հասկացող մասը կրնայ դիտել և դատել մէջ տեղի եղածը :

« Հայոց ինչպէս բնական էր այս հետուողութիւնը բոլորական չէ : Աջ միաձնական Քրիստոնէականներն ան խնդիրներուն մէջ որոնց վրայ կաթուղիկէ Հռովմէական եկեղեցւոյ հետ վէճի մ.ջ են , բաւական ըզգու շոցած են կաթուղիկէ վարդապետութիւնը չօրինակալու ու :

Մզէկ կը խօսէք . վէրը կ'ըսէք ՚ի՞նչ պէս քրիստոնէականներ գրելու եւ գործածելու սավորութիւնը նմանողութեամբ Վշմիածնական եկեղեցւոյ անցած է , ասանկ ալ անոնց նիւթեն ըստ մեծի մասին այն հայերէն վարդապետութեան գրոց մթերքէն առնուած է , որոնք 200 տարուընէ հետէ կաթուղիկէ Հռովմէական եկեղեցւոյն հոլմանոյն տակ մնած ու դարդացած են ո , այս տեղ ալ կ'ըսէք որ Վշմիածնական եկեղեցին բաւական գգուշ շացած է Պատրիարք վարդապետութիւնը չօրինական եկեղեցւոյն հետ վէճի մէջ են : Իսել կուղէք , թէ ինչ որ Հռովմը կ'ուղէր ընդունելու Հայոց , նոյնը ընդունեցին գարձեալ , որն որ իրենց համազմանն համաձայն չեն : Աթէ այս պէս է ուրկէ պիտի հետեւցնէք թէ գրաւոր առաքելութիւնը գեղեցիկ ծառայութիւն մ' եր ըրաւ . քանի որ Հայերն իրենց գիտցածը միայն սորվեցան և կը սորվին դարձեալ :

Հայաստանեայց եկեղեցւոյ մէջ քրիստոնէականներու շատ գործածութիւնը կը գտնամք բոլորականաց աշխարհաբար գըքերու հրատարակութենէն վերջը , որով զգուշացած է Հայոց եկեղեցին որ իւր ժողովուր զը իւր ընտանի լից զուին ձգողութիւ-

նովիւր ընթերցուածոց գրքերը չկուխէ . այլդարձեալ մի և նոյն վարդապետութեանց գրքերէն հանելով համառօտութիւններ ժողովրդեան առձեռն սրաբրաստի տետրակիւեր յօրինեց , որութիւնց (Ժողովրդեան) կը քննիցն ու հսւատոցը վասյ կը պարունակին :

Տայց դուք ըստ օրում ջանախնդիր միշտ Հայոց քրիստոնէութիւնը կամ ուսումը Հռովմէն ծագած յուցնելու , աշխատեցէք ձեր որդեգրութիւնն հարազատ յուցնելու համար որչափ որ պէտք է . սակայն յիշեցէք , որ քրիստոնէութեան մէջ Հայը նախկին և հաստատամիտ է քան զշառվմ :

“ Այս խնդիրներուն նկատմամբ տաճկաստանի քրիստոնէականներու կարգին մէջ երեք դարագլւխ կըդիտէնք , այսինքն 1737· 1814· 1840ին մօաւրը . սրովհետեւ աս երեք թուականներուն հրատարակուած քրիստոնէականները նոյն խնդիրներուն նըլ կատմամբ Խջմիածնական Եկեղեցւոց ընթանումը բաւական եղանակաւորած են . և աս եղանակաւորութիւնները զորոնք հետզհետէ Ա . Յակոբ Պատրիարքին , Փէշովմալճեան և Տէրըցինց պատուելիններուն պարտական ենք , իրենցմէ ետքը հրատարակուած քրիստոնէականներուն քիչ աղդեցութիւնը ըստ ընդունուած չեն :

Ո՞նչեւ այս հեղինակաց օրերը Հայաստանեայց Եկեղեցին ինչ չէր գիտեր , և ասոնցմէ սորվեցու . ասոնց խօսած ո՞ր խօսքը Հայոց Եկեղեցական գրքերուն մէջ չգտնուիր , եթէ գիտէք , մէկ հատն ինչո՞ւ չէք դներ ձեր խօսքին ընթացիցը մէջ , որպէս զի ձեզի պատասխանել ու զողները կատուին . Ինչպէս որ վերն ալ ըստնք , ձեր այս մեծ նպատակին համար Հայաստանեայց Եկեղեցւոց մանը ուսմունքը :

Ները , (որ ազայց ուսմանը մեղչական են) , ձեռք առնելիդ ձեզի պլուտիկ ձգող մէկ պարագայ մը ըլլալէ զատ , կը նշանակէ ալ որ Հայաստանեայց Եկեղեցական և կրօնագիտական մատենագրութեանց բոլորին ծանօթութիւնն չունիք , և այս չէ զարմանալի . վասն զի որչափ Հայու որդի էք , ի վերոց այսոր ամենայնի Ատմին Եկեղեցւոց գիրկը ընկղմենէդ ի վերը ըստախուած էք թշնամոյն հետ միաբերան ձեր մայոր պախարակիւլ : Ատմիյն պէտք էք գիտնալ որ նորա գարերէ ի վեր ունեցած մատեանները այսօր ձեր ըսածները կրնան ձեզի զարձունել :

Հայաստանեայց Եկեղեցին եթէ չունենայ երբեք պարծանաց տեղի մը , այն բաւական է իրեն որ Առաքեալներէն իրեն աւանդուածն անփոփոխ սրահած է , և այսօրուան Ատմին Եկեղեցւոց մարդտապաշտութենէն , պատպապաշտութենէն կը տեսնէ : Ատմին Եկեղեցին թէնէւ արեւմունան բոլոր Եկեղեցինները Ճնշեց իւր կամքը կատարելու , բայց նոյնը չկրցաւ յաջողիւ արեւելեամ Եկեղեցեաց մէջ . Քաղկեդոնի ժողովն ի վեր է որ միակ պատը ընդ հանուր ժողովոյ միութեննէն ալ վեր է քարոզելու ելաւ , և գեռ այս գուողութեամբը կը կենացաղախրի . սակայն ո՞ր Եկեղեցի իրեն ականջ ըրաւ , միթէ քանի մը տգէտ արեւելսաց երթալ Ատմինին ձանկը մտնելովը ազգեր և Եկեղեցիններ զինքը վառաւորած կը ընան զշառվմ . քաւ լիցի :

“ Ո՞սուսից Հայոց մէջ իրերը տարբեր ընթացք առին . հոն քրիստոնէականի ձեւը , որչափ մեր Տանօթութիւնը կը հասնինախ և առաջ 1831ին Ասկուա հրատարակուած Ապալթեց

Այսպայելի որդիաբոնեախան կը ծնագիւրութեանը
մէջ կը տեսնենք, որն որ ինչպէս ճա-
կառը կըսէ “ըստ ուղարկառ բառանու-
թեան առաջեւական Ահեղոյ լուս-դրշ-
կան չայց ո գրուած է: Դեռ աս
“ ծայրագոյն վարդապետին ո հո-
գին և ուսումը նոյն երկրին մէջ
կենդանի է Աիրանանէն Անսկուա
անցած ատեն ըրած հաստարոյ նաշ-
ւաբեկութենէն ետքը մինակ մարդե-
զութեան վարդապետութիւնն է որն
որ կաթուզիկէ հռոմէական եկեղեց-
ւոյ Ճշմարտութեան համեմատ քովը
մնաց (Արօնագ. էջ 49) Կոր գրուած-
քներուն աղդեցութիւնը Աներեան
քրիստոնէականներու մէջ շատ զգա-
լի է”:

Այս մասին որ կը գրէք թէ մար-
դեզութեան վարդապետութիւն մի-
այն մնացած է Աալլանթեանցի քով
Հռովմայ եկեղեցիէն Հայոց Ակեղե-
ցւոյն գիրկը վերադառնալէ վերջը.
Չեզի ուրիշ բան մը պիտի շխօսիմք.
Եթէ ոչ պիտի հրաւիրեմք այդ էջն
յաջորդ էջերը կարդալ և տեսնել թէ
Աալլանթեանցն այդ մարդեզութեան
վարդապետութիւնը Հռովմայ եկե-
ղեցիէն կը գրէ, թէ Հայոց եկեղե-
ցական մատեաններէն կը հաստատէ:
Որպէս զի Աալլանթեանցի գրուածքը
գեռ չկարդացովներուն ալ հասկանա-
լի և յայտնի ընեմք, կը գնեմք այս
տեղ նորա զրածը մարդեզութեան
վարդապետութիւնը գնելը ՚ի ստո-
րեւ մէջ բերած վիայութիւններն ալ,

Արօնագ. էջ 49:

“ Յանի անձինք և քանին բնու-
թիւնք են ՚ի Յիսուս Քրիստոս :

“ ՚ի մայն է անձն ՚ի Քրիստոս,
և այն աստուածային և ոչ մարդկա-
յին, իսկ բնութիւնք ՚ի նմա են աս-
տուածային և մարդկային, բայց ան-
շփոթ և անբաժան միաւորեալք ՚ի

միու մանձին . վասն զի ոչ աստուած-
ային և ոչ մարդկային բնութիւնն
կորոյս զիւր յատկութիւնս և զտար-
բերութիւնս, և ոչ խառնեալ շփո-
թեցաւ մին ՚ի միւսն, այլ երկարան-
շիւրն եւս կան և մնան ամբողջ. և
այսպիսի պանչելի միաւորութեամբ՝
Քրիստոս տէրն մեր է կատարեալ Ար-
տուած և կատարեալ մարդ, որպէս
յայտնի գաւանենին ամենայն վարդա-
պետք եկեղեցւոյս մերոյ ”:

Այս վարդապետութեան վրայ
Հայոց եկեղեցւոյմատեաններէն մէջ
բերած վիայութիւններն են :

“ Որ անեղ աստուածութեամբ և
սնվափոխելի բնութիւններն ծը-
նար նախաստեղծին կերպմամբ, Հար .”

“ Որ անմարմին բնութեամբ առ-
տուածութեան քու տէր, միացար
մարմնով յարդանդի կուսին անցեղա-
պէս գոլովլ: Հար .”

“ Խակապէս Յանն Ատուած միա-
ցաւ ՚ի մարմնի անփոփոխ գոլովլ յե-
տութեան : Հար .”

“ Օքեզ աղացմք՝ անակզբնակից
հօր որդի, որ այսօր նախաստեղծին
բնութեամբ ՚ի կուսէն ծնար Ատ-
ուած և մարդ, Հար .”

“ Օի կատարեալ էառ զբնութիւն
Ատուածն Յան զմարդկութեան ու
Հար .”

“ Շառագագոյթ վառաց ՚ին որ ըստ
բնութեանս մարդկային տագնապե-
ցար ՚ի գիշերին աղօթեցեր առ հայր
յերկին: Հար .”

“ Քարոզի ՚ի սքանչելեցաց Ատո-
ւած մարմնով վասն իմ խաչեալ. մե-
րով բնութեամբս մեռանի, Ատ-
ուած անմահ խոստովանի ո: Հար .”

“ Օածկեալ խորհուրդ յաւիտե-
նին լւեցեց և անձառին ՚ի հասա-
նել ժամանակին պարդեւեցաւ մարդ-
կան տղին, էական բնութեան բա-

նին խառնեսդ անշփոթ ՚ի մեր բնու-
թիւնս : Հար . "

"Ու ասն զի եղեալ հաւատեաւ
և առանց ցնորից մարդ , և անշփոթ
միաւորութեամբ մարմնացեալ յաս-
տուածածնէն եւ ՚ի տուրբ կուսէն Վա-
քիամայ , ճանապարհորդեաց ընդ ա-
մենացն կիրա մարդկացին կենցաղցս
առանց մեղաց . Խորհրդագետք : "

"Ի՞անն հօր Կրդին միածննէջ յո-
րովայն կուսին Վարիամու , և ձգեալ
յինքն յարենէ ամենամօքուր կու-
սին , միացոց ընդ աստուածութեան
իւրում անքննին և անձառելի խա-
ռնմամբ , և եղեւ յերկուց կատար
եալ բնութեանց յաստուածայնոյն և
՚ի մարդկայնոյն , մի անձնաւորութի
կատարեալ անայլայլելի և անքաժա-
նելի բնութեամբ . ոչ վոփիսելով
մարդկային թանձը և յօդական բնու-
թիւնու յանյօդ և ՚ի պարզական բը-
նութիւնն Վատուծոյ գիւրն կորու-
սանելով . և ոչ պարզ անմարմնական
բնութիւնն Վատուծոյ խառնելով ընդ
բնութեան մարմնոյն վրիպեաց յիւ-
րըն յաւելու պարզութենէ , այլ խառ-
նի ընդ մարմնոց անմարմնն իւնն , ոչ
վոփիսումն կամ սպազլութիւն ունե-
լով ՚ի միաւորութեանն . այլ միա-
ցեալ անփոփիօ տուողն և առեալն :
Ընդհանրաբան :

Ընդհանրականի մեջ տակաւ ինչ շտա-
կարիներ կը գտնուին մարդեզութե
վարդապետութե վրաց . որսնցմէ նոյն
ինքն Վալանթեանց վերս գրեալն ու-
ուրիշներ մէջ բեռած է : Այս վարդա-
պետութե գրքերն ըստ որում գուք
չիաէք , զարմանալի չէ , որ ըսէք թէ
մարդեզութեան ու զի՞լ վարդապե-
տութիւնը ի իրանանէն Հայաստան
անցած ըլլաց Վալանթեանցի միջոցաւ .
Բանք թէ դուք Վերապատուելի ,
Հայաստանէաց Վկեղեցւց գրքերը

կարգալու սովորութիւննը չունիք ,
կամ արգելուած էք . և միոցի մանր
ուսմունք քրիստոնէականները կար-
գալու չափ ազատութիւնն մը գտած
էք . ինչո՞ւ չէք կարգար Պաւլուեցի
Արքու զ Յովհաննէ վարդապետի շե-
նած "Յաղաք հմունեան և վարդապետ
հանիանց իւնու-դիէն Եվեղեց-յա Հայաստա-
նոյց . և Ըստիմակո-թիւն բանիցն երիշ-
բնակաց ո վերեագրով տուծեռն քրիս-
տոնէականնը , որին որ 1712 ին տպաւած
է և մարդեզութեան վարդապետու-
թենէն կ'սկսի այսպէս :

"Հար . Վկեղեցոյր , յորսց դո-
տուց ես դու , յերկաբնակաց թէ ՚ի
միաբնակաց :

"Պատ . Ըստրհօք և ողօրմութեամբ
տեառն մերց Յիսուսի Քրիստոսի և
զթութեամբ նորին եւ պարգեւօք
Հոգւոյն Արքոյ . . . ՚ի կարգէ միու-
բնակաց եմ :

"Հար . Հարցանեմ զքեզ , դու
որ միաբնակ զքեզ ասացեր զի՞նչ կամ
որպէս դաւանես զՅիրիստոս :

"Պատ . Ըստրհօք սուրբ Հոգւոյն
. գաւանեմ զՅիրիստոս յերկուց կոտո-
րելոց բնութեանց և ՚ի զանուզոնից
հութեանց եկեալ ՚ի միաւորութի .
եւ յետ միաւորութեանն Վատուած
կատարեալ և մարդ կատարեալ խու-
տավանիմ անշփոթելի , անայլայլելի և
անփոփիսելի . ոչ մարդկութեանն յԱռ-
տուածութեան փոխեալ և ոչ աստ-
ուածութեանն ՚ի մարդկութեան :

"Ո՞ի բնութիւն որսց ասես , քանի
զի յերկուց կատարելոց բնութեանց
և եւթեանց Քրիստոսդ , այսինքն
յԱռտուածութեանն եւ ՚ի մարդկութե-
նէ զմի բնութիւնդ , զայդ Վատուծոյ
ասես , թէ մարդց :

"Ո՞ի բնութիւն , զոր Ըստրհօք
Սուրբ Հոգւոյն ասեմ , ոչ Վատուա-
ծութեանն ասեմ , և ոչ մարդկու-

թեանն, այլ միտւորութեանն ։ Արտիշետիւ ձեր աչքէն փախած է այս առ ձեռն քրիստոնէականն արդուք պարծեցէք որ չուովմէն անցած ըլլայ Հայաստանն այց և կեզեցւոյն քը քրիստոնէականի նիւթը։ Վաերեանի քրիստոնէականներուն տպագրութիւնը Ասլանթեանցի տպագրութեանէն ետքն ըլլովուն համար կ'ըսէք որ անոր ազդեցութիւնը շատ զգալի է անսնց մէջ։ Աս որ Ասլանթեանցի կը քոնադիտութիւնէն շատ տարիներ յառաջ (1712) ին տպագրուած է, առարուրկէ անցած է, Ասորմ.ջ որուն ազդեցութիւնը կ'զգայք։

Իրաւ է, որ դուք կրօնագիտութեան և քրիստոնէական վարդապետութեան գաւերն չուովմէն սորված էք, սակայն ոչ Հայոց ազգը։ Հայոց ազգը չուովմէն առաջ կը ճանաչէ զբրիստու, և անորմէ յառաջ լած է նորաշակերտոց քարոզութիւնը, որոց թերեւս դուք անտեղեակ ըլլայք, և այս կամակորութեամբ։

(Ը պահապահիլ)։

ՄԵԾԱԳԱԼՏԻՒ ԺՈՂՈՎ

(Ը պահապահիւն, առ թիւ 5)։

Վարժարանները ժամանակի ընթացքին են հետեւել, օրը անցնելով մի սաստիկ արագութեամբ, որի արժանաւորութիւնը և իրաւունքը անուրանալի է, ամեն բանում թողնում է մեծամեծ այլաղանութիւններ, գեղեցիութիւններ և հոյակապութիւններ։ Բայց ինչ յեղափոխութիւններ ել որ յառաջ բերի թէ ժամանակի յառաջընթացութիւնը և թէ փոփոխութիւնը, այնու ա-

մենայնիւ մատաղ հօգու պիտոյքները, որ պարզբանին մերձենալումն է, ամեն ժամանակ միեւնայն է։

Դանի հանդամանքին նայելով բնէ պիտի անի տէրութեան կառավարութիւնը Կապատճառ յանձն առնի, թէ ծնողներից յետ և թէ նրանցից առաջ նրանց գուտարների համար զարգացման ճանապարհ ընտրելու լիովին ազատութիւնը, և նմանապէս տայ աղջկերանց բարձր վարժարանների համար մի բնդհանուր միաբանական ձև։ Բայց ցանկալի է թէ լինի իւրաքանչիւր նահանգում տէրութիւնից հաստատուած և կառավարուած գոնէ մի վարժարան, և նմանապէս մի կըրթարան, որնիք օրինակ լինին իրանց ուսման ձեւով և այլ կարգադրութիւններով, յետոյ թէ տէրութեան կողմից հոգացուի աղջկերանց, բարձր վարժարանների համար վարժապետներ պատրաստելու մասին։ Վ. յա է միջազիս ներգործութիւնը, որ սյա անդ աէրութեան մերձ է և նրանից սպասելի։

Վերջանում է վարժարանի ժամանակը, երբ շատ անգամ միտսին հանդիպում է և գաւանութեան մէջ հաստատութիւնը (Confirmation), կրկին մեր առաջն ունինք այն հարցը, որից սկսեցինք, սյամ բնէ անենք։ Լութէ մի տղոյ գիւ մնալիւմը աւարտելէ, կամ մանում է համալսարան, կամ սկսում գործնականապէս նախապատրաստուիլ իրա ընտրած կոչումին համար։ Վ. յա որչակի կարգաւ յառաջնութացութեան տեղ՝ շատ անգամ աղջկերանց ոչինչ լիսրողութիւն չէ մնում, այլ մի անհաստատ ապագայ։ Թէ եւ սրա վրայ անցնող ժամանակի ուղղաթիւը չէ երկնչիւ կանոնց բարձրը վարժարանների կամակորութիւնից, որըսով կարելի է կանանց ուսում-